

Գրիգոր Զէքէմեան գրած է. — «Ով հայ մի մտանար ձեզ, Գրիգոր Զէքէմեան, Մալաթիացի 8-2-1950»:

ե) Ետրանազարդ և լուսանցազարդ էջով մը կը սկսի հետեւեալ կարեւոր յիշատակարանը. — «Ահնութիւն ժողովրդեան, և շրջակայ՝ յերկրի, ի գթութեանցն Աստուծոյ և յամենասրբոց նորա նաև այս անուռն քանի սպասաւորէ հասցէ զիր օրհնութեան ի յանկաջէն և ամասնամ և ի տիրապահ մայրաքաղաքն ՅՈՒՐԶԱ ի վրմեր սրակ սիրեցեալ և հոգեւոր՝ սրբեացն. և ոն միջնորդ բարեկամացն, և երանեալ անձանցն, սրբանուէր քննյիցն և մաքրամիտ ժողովրդեանն. մեծի և փոքու առ հասարակ հաւատացելոց ի քս. ամ. վերածնելոցն աւագանուռն յսրբեգրութիւն հօրն երկնաւորի, ամէն»:

զ) Համառօտ Մեկնութիւն Աւետարանի. —

Յիւստակարան. — «Յիշատակարան աւետարանի. տրարեալ յազնամեղ ստեփանոս երիցէ Զուգայեցոյ, սրգի Ստեփանոսի: Ազգիս հայոց թվականին, կրկին քառակ էրկնարիւրին, և թանասուռն երկու ամին, զրեցաւ զանձս ամ. ային»:

Շատ հաւանօրէն այս թուականը պէտք է վերլուծել հետեւեալ ձևով. — «կրկին քառակ» 400 + 400, սրսւն վրայ պէտք է աւելնայ 200 և 72. այսպէս կ'ունենանք Հայոց թուական 1072 և Քրիստոսի թուական 1072 + 551 = 1623 Յ. Ք., որ շատ հետու չէ ձեռագրիս գրութեան թուականէն (1639):

Յիւստակարան. — «Յիշատակարան ամ. աշունչ գրոց տրարեալ նոյն Ստեփանոս երէց սրգի Ստեփանոսի, ի խնդրոյ պարոն Մէլիք աղային սրգոյ Խաւջայ Սաքարին: ... Նորին Ստեփանոս երիցու յիշատակարան շարակնոցի: Որք զձորանս Հագւայն արբին զշարականան սզեալ գրեցին. նախ մեծ Մեսրոպըն սքանչելին»:

Վերջին Յիւստակարան, յարմէ հետէ ոչ մէկ գրութիւն գոյութիւն ունի. —

«Արգ. և նստաստ անձն կրկելի, ձիք Ստեփանոս մեղաց գերի, սրգի գալով Ստեփանոսի, և գաւառու Զուգայեցի»:

ԶԱԻԷՆ ՎՐԴ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ Նիւ ետր, 1962

ՄԱՏԵՆԱԹՍԱԿԱՆ

Հ Ա Յ Ո Յ Ե Կ Ե Ղ Ե Յ Ի Ն

Բէյրութի մէջ, 1961ին, Գեր. Լ. Ս. Կոզնանի հեղինակութեամբ լոյս տեսած է «Հայոց Եկեղեցին մինչև Փլորենտեան ժողովը» պատմական սուսմետաիթութիւնը, բաղկացած ժՁ + 776 էջերէ: Գրքին բովանդակութիւնը կը կազմեն գլխաւորաբար Ա-ժե դարերու պատմութիւնը, էջ 3-499. Յաւելուածներ, 501-579. Մասնակիտութիւն, 583-596. Յանկ երանսուհներու, 597-629. Յանկ Անձնանուհներու, 629-669. Մանօթութիւններ և վկայութիւններ, էջ 671-756:

Սոյն գրքին արժէքին մասին գաղափար մը տալու համար հարկ գտակցինք նշել քանի մը ուշադրաւ կէտեր, որոնք են.

1. — Բուզանդի վկայութիւնը. — Հայաստանեայց Եկեղեցւոյ առաքելական հիմնարկութեան մասին պատմական մեծարժէք վկայութիւններ կան Փաւստոս Բաղանդի մօտ: Գեր. Կոզնան քանի մը ձրի խօսքերէ տարուած կը յայտարարէ թէ ատոնք «ձախող յաւելուածներ են սձով ու լեզուով» (էջ 31): Նոյն ձևով վարուած է նաև Խորենացիի վկայութեան հետ Բարթուղիմէոս առաքեալի վերաբերմամբ յայտարարելով զայն «յետամուտ» (էջ 25): Գեր. Կոզնան նախ պէտք էր փաստերով հաստատէր թէ վերոյիշեալ վկայութիւնները հարազատ չեն, և ապա պէտք էր դարձեալ հաստատէր թէ անոնք «օտար» ասորաւէր ձեռքէ մը ներմուծուած են (էջ 31) և «յետամուտ» են: Որքան ատեն որ Գեր. Կոզնան կը խօսի առանց փաստերու՝ իր խօսածները կը ցնդին օդին մէջ և թաղէս և Բարթուղիմէոս առաքեալները անխախտ կը մնան իրենց տեղը իրրև Հայոց աշխարհի առաջին լուսաւորիչներ:

2. — Թուրք Պրոկլիի. — Գեր. Կոզնան կը գրէ. Հինէն փորձուած է «ինքնազրլխութեան» ի նպատակ շրջել անցուգործերը — զեղծագրութեամբ: Ազոնց, ան-

կաշառ հայազաւան մը, կը գրէր. «Պրակտիկ թուղթը ցոյց է առիտ, թէ ինչպէս էին այլապէս պատմական վաւերագրերները գաւանարանական տաքացած մթնոլորտում»: Ադանց կը մտանունէ, որ այն բնագիրը ունի Ա - Ժե գլուխներ, իսկ Գիրք Թղթոցը՝ Թ - Ժե: ... «Յունարէնի առաջին ութ գլուխների փոխարէն՝ գրել է հայ ինքնասիրութիւնը շոյող յառաջաբան: Թուում է, որ և այս կէտում օտար ձեռք է սահել Պրակտիկ թղթի վրայից» (էջ 137):

Ադանց կթէ քիչ մը նուազ «տաքացած մթնոլորտում» շարժէր իր գրիչը պիտի չմեղադրէր անմեղները: Պատահածը գիտունները «գեղձագրութիւն» չէ այլ դժբախտ արկած: Թղթոց Գրքին ձեռագրէն ժամանակին ինկած են թերթեր և եզնիկի առ Մաշտոց ուղղած թուղթին առաջին մասը կցուեր է անոր յաջորդող Պրակտիկ թուղթին վերջին մասին, որուն շին անդրադարձած գրիչ և հրատարակիչ: Այս իրողութիւնը ծանօթ էր Հ. Ակինեանին և անոր միջոցաւ նաև Գեր. Կոզեանին (էջ 140, ծնթ.), որ սակայն հայազաւաններու «գեղձագրութիւն»ը հարուածելու սիրոյն ուղած է օգտագործել Ադանցի սխալը: Այդ անիրաւ հարուածը սակայն իրաւամբ կ'անդրադառնայ իսկական գեղձագիրը հակահայազաւանին թիկունքին:

3. — Շիրակաւանի Ժողովը. — կը գրէ Գեր. Կոզեան. Աններկելի թերի մը կայ այս հասուածին մէջ: Օրմանեան անյիշատակ թողուցած է Ժողով մը, որ հերքումն իսկ է իր Թէզին մասումը: Շիրակաւանի Ժողովն է այն (էջ 276): Ազգաւանի վարը կը կարգանք. Օրմանեանի անհամայն էր Շիրակաւանը: Լուսնի մասնեց զայն, ինչպէս լուսնիամբ կ'անցնին անոր վրայէն բոլոր հայազաւանները ... (էջ 281):

Օրմանեան լուծ չէ Շիրակաւանի Ժողովին մասին, այլ գրած է, այսպէս. «Ժողովին որոշման փոստը կու առայ մեզի Աշատի անունով փոստի ուղղուած պատասխանը զոր գրիչի առած է Սահակ Հայոց վարդապետ և որ գնահատուած է իբրև լի իմաստութեամբ և գիտութեամբ և գեղեցիկ իմաստասիրական գրուած: Մենք ալ կարող ենք մեզէն հաստատել այդ գնա-

հասումը մեր աչքին առջև ունենալով անոր պատճէնը» (Ազգա. յօդ. 670):

Կը տեսնուի թէ Գեր. Կոզեան ընդդէմ Օրմանեանի գրելու առին աչքերը հրքեմն «մասամբ» գացած է, հրքեմն ալ ամբողջովին, որպէսզի կարենայ իր կանխորոշեալ թէզը հաստատել ի պէտս կուրաց:

4. — Նարեկացիի գաւանուրիւնը — և յորդոյ. — կը գրէ Գեր. Կոզեան. Նարեկացիի գաւանութեան մէջ կը գտնենք այն կաթողիկէ կէտերը, զորս Օրմանեան կը վտարէ իրեն յատուկ հայազաւանութենէն: Նարեկի Սուրբը կ'օրհնէ կաթողիկէ եկեղեցւոյ հետ՝ «Զնորի էութեան նոցին» (Հօր և Որդւոյ): «Օրհնարանեմբ ընդ Հօր և Որդւոյ և գանրածանելի բղխումն նոցին փառակից Հոգւոյն ատրութեան»: Օրմանեանի համաձայն «Հայոց եկեղեցին չ'ընդունիր և յորդոյ յաւելուածը»: Կը տեսնենք որ Նարեկացին կ'ընդունի զայն կաթողիկէ եկեղեցւոյ հետ (էջ 320):

Ոչ, Գեր. Կոզեան չարաչար կը սխալի: Նարեկացին չ'ընդունիր «և յորդոյ» յաւելուածը, ինչպէս ցոյց տուած ենք ժամանակին մեր յօդուածով Հասկի մէջ (1953, էջ 81): Մխիթարեանները բուրժի մը անգամստութեամբ փորձած էին բթացնել Նարեկացիի խօսքին իմաստը և կըլլիցնել բթամիտներուն: Այդ ձախուեր անպարբութեան քօղազերծումէն ետք Գեր. Կոզեան զիմեր է մաքսաննդութեան տարբեր միջոցի մը (*). կուլ տուեր է անմարսելի բութը և միասնաբար ընդգծեր է հրկու բառեր, «բղխումն նոցին», խորհելով թէ այդ անմեղունակ ծպտումով կընայ հասնիլ իր սեւեւեալ նպատակին, որ է Գր. Նարեկացին դարձնել պապական: Գր. Նարեկացին կը պահէ քրիստոնէական եկեղեցւոյ հարազատ գաւանանքը,

(*) Նման մաքսաննդութիւն մը կը տեսնուի նաև էջ 529, ուր եղիշէէն մէջ բերած հասուածին մէջ ընդունակ և եկեղեցի շինեցաւ ի վերայ Պետրոսի հաւատոցն: ասոյց այս կերպ ընդգծելով կ'ուզէ խորբալել իր ընթերցողները թէ եկեղեցին Պետրոսի վրայ շինուած է: Ոչ, եղիշէն այդպէս չ'ընդունիր. եղիշէ կ'ըսէ. եկեղեցին շինուած է Պետրոսի հաւատի՛ն վրայ: Հոյակապ վկայութիւն՝ ոչ թէ ընդդէմ Օրմանեանի, այլ ընդդէմ Գեր. Կոզեանի:

սրուն համաձայն կ'օրհնարանէ շնորհ Զօր
և Որդւոյ և զանրաժանեղի ըզխուսմն՝ նո-
ցին փառակից Լոզուսն աէրութեան»:

Ճիշդ է Օրմանեան՝ երբ կը յայտարարէ
թէ «Լայոց Եկեղեցին չ'ընդունիր և յՈրդ-
ւոյ յաւելումը»: Որովհետև Ս. Գրիգոր
Նորեկացիին ձայնակից է Ս. Ներսէս
Շնորհալի, և բացարձակ յստակութեամբ
կը քարոզէ Լայոստանեայց Եկեղեցւոյ
ուղիղ դաւանանքը Ս. Լոզիի բխման մա-
սին: Տես մեր յօդուածը Լասկի մէջ (1952,
էջ 132-3), ուր 15 վիպութիւններով
հաստատուած է Շնորհալիի և Լայոստանե-
այց Եկեղեցւոյ քրիստոնէական անյող-
ղաղ դաւանանքը: Գեր. Կոզեան այդ
յօդուածը կամ կարդացած է կամ կար-
դացած չէ. եթէ կարդացած չէ՝ կը մե-
ղանչէ անգիտարար. եթէ կարդացած է՝
կը մեղանչէ գիտակցարար: Գեր. Կոզեան
կրնայ ճշմարտութիւնը ուրանալ երբ որ
ուզէ, հերքել՝ երբեք:

5 — Ս. Ներսէս Շնորհալի եւ Ս. Պետ-
րոս Առաքեալ. — Գեր. Կոզեան կրկնելով
հանրաժանօթ խօսքերը Եղեսիոյ Ողբին,
«Եւ դու Լոսմ մայր քաղաքաց ...», կը
յարէ. Վարկպարագի գրուած խօսքեր
չեն, այլ պատճառարանեալ ու հիմնուոր-
եալ դաւանանք հանդէպ Լոսմայ ու Պետ-
րոսի: Եւ կը ծանօթագրէ. Տես մանրա-
մասն քննարկումը՝ Լ. Ն. Տէր-Ներսէսե-
ան, Մեր նախնեաց հաւատքը. Ս. Ներ-
սէս Շնորհալի և Պետրոս Առաքեալ, ԲԶՊ.
1953, 233-243, ուր կը հերքուին նաև
Սիոնի և Լասկի յօդուածները (էջ 410):

Այս, Լ. Ն. Տէր-Ներսէսեան անխո-
հեմարար ձեռնարկած էր հերքելու Լասկի
(1952, էջ 491-2) յօդուածը Բաղձավէպի
մէջ (1953, էջ 233-243), և Սիոնի (1954,
20-23) յօդուածը, դարձեալ Բաղձավէպի
մէջ (1954, էջ 22-28): Բայց խնդիրը հող
չէր վերջացած: Սիոնի յօդուածագիրը
միտածի կը հերքէր Տէր-Ներսէսեանի
ձուռ մեկնարանութիւնները և կը յանդէր
սասաներ քրիլի եզրակացութեան: Ըստ Ներ-
սէս Շնորհալիի Պետրոս առաքեալ Եկե-
ղեցւոյ «գերագոյն» վարդապետ չի ճանչ-
ցուիր. չէ «առաջնորդ, և պիտ և վարիչ
բովանդակ եկեղեցւոյ»: չէ «գերագոյն ի-
րաւարար և միահեծան աէր եկեղեցւոյ»,

վասնզի միայն ինք չունի «արքայութեան
բանալիները»: ... Եկեղեցւոյ միահեծան
Տէրը Քրիստոս է ինչպէս երկինքի մէջ,
այնպէս ալ երկրի վրայ, երէկ և այսօր,
նայն և յաւիտեան (Սիոն, 1954, էջ 61):

Գեր. Կոզեան Ս. Պետրոս Առաքեալը
յաճախ կը սիրէ կոչել «առաքելապետ»:
Այս նորելուկ բառը և անդոյ պաշտօնը
կը հերքուին նայինքն ենթակային բա-
սերով. ան ինքզինքը կը կոչէ «Պետրոս,
առաքեալ Յիսուսի Քրիստոսի» (Ա. Թուղթ,
Ա. 1): «Շմաւոն Պետրոս, ծառայ և ա.
առաքեալ Յիսուսի Քրիստոսի» (Բ. Թուղթ,
Ա. 1): Առաքեալ բառը կը նշանակէ ա-
ռաքեալ և ոչ թէ «առաքելապետ»: Լո-
սմեատէ նաև «Պաւղոս, առաքեալ» (Գրտ.
Ա. 1), «Պաւղոս, առաքեալ Յիսուսի Քրիս-
տոսի կամօքն Աստուծոյ» (Եփս. Ա. 1,
Կող. Ա. 1, Բ. Տիմ. Ա. 1), «Պաւղոս,
առաքեալ Յիսուսի Քրիստոսի» (Ա. Տիմ.
Ա. 1), «Պաւղոս, ծառայ Աստուծոյ և ա-
ռաքեալ Յիսուսի Քրիստոսի» (Տիտ. Ա.
1): Նոր կտակարանը և Քրիստոսի Եկեղե-
ցին կը ճանչնան միայն առաքելայնիք, և
ոչ «առաքելապետ»:

6. — Տիեզերական ժողովներ. — Գեր.
Կոզեան, իր անվուեր աղբիւրներէն քա-
ղելով, Ն. Շնորհալիի բերանը կը դնէ
սա անհաւատալի խօսքը. «Ընկուցիմք ըզ-
սիեզերական զլեծ եւ զուրբ ժողովն որ ի
Քաղկեդոն զուսարեցայ» (էջ 414):

Վաւերական աղբիւրներու համաձայն
Լայոստանեայց Եկեղեցին ընդունած է
միայն երեք Տիեզերական ժողովներ. ծայ-
թերը և աղթարմաները, որոնք ընդու-
նած են Քաղկեդոնի ժողովը, չեն ներ-
կայացներ Լայոստանեայց Առաքելական
Ս. Եկեղեցին:

Վաւերական աղբիւրները կ'ըսեն.
Ա. — Թուղթ Յովնանեկս Կարողիկոսի
(Գաբելեան). — Զի յառաջագոյն երանելի
հարքն մեր և զկնի նոցա մեք ընկալաք
զհաւատ ճշմարտութեան, զայն զսր քա-
րոզեցին մարգարէքն և առաքելալքն,
և ուսուցին հարքն ճշմարտք, սուրբն
Գրիգորիոս, սրբոյն Թադէոսի յաջորդն,
և Յով (= 318) եպիսկոպոսքն, որ ժողո-
վեցան ի Նիկիոյ քաղաք, և ճԾ (= 150)քն,
որ ժողովեցան ի Կոստանդնուպոլիս և Ս

(= 200)քն, որ ժողովեցան յեփեսոս, որ սրբոյ Հոգւոյն ազգամբ ուսուցին մեզ (Գիրք Թղթոց, էջ 78):

Բ. — Թուրք Վերանիսի առ Կիւրիոն. — Արդ ոչ է պարտ աստուածսիրութեան ձեռում աւելի ինչ վարդապետութիւն զուրուք ընդունել, քան զերից սուրբ և անարատ ժողովոցն՝ որք ի պատիւ ամենասուրբ Երրորդութեանն գումարեցան. ՅԺ և Ը իցն ի Նիկիա, և ՃԾ իցն ի Կոստանդնուպոլիս, և Մ սցն յեփեսոս. և աւելի քան զայս սահման հաւատոյ՝ մեր և ձեր հարցն և վարդապետաց ոչ կալեալ է և ոչ ընդունիմք (Գ. Թ. էջ 138):

Գ. — Խոստովսնուրիւն Աբրահամու Հայոց Կարողիկոսի. — Խոստովանիմ որպէս ուսուցին զմեզ սուրբ Գիրք և ճշմարիտ վարդապետք և հարք, ՅԺԸ, որ ի Նիկիա, և ՃԾ, որ ի Կոստանդինուպոլիս, և Մ քն որ յեփեսոս (Յուցակ Ձեռ. Երուսաղէմի, Բ. էջ 32): Հմմտ. նաև Գ. Թըղթոց, էջ 191:

Դ. — Վասն Հաւատոյ, Կովիսաս Կարողիկոս. — Ըստ սրում ես և հաւատացեալ ինձ հաւատ այսպէս խոստովանիմք աներկբայելի հաւատովք և զարդարիմք երիւք ժողովովք այսոքիւք ի պատիւ ամենասուրբ Երրորդութեանն, սահմանու զոր եղեալ է ՅԺ և Ը աստուածաշունչ սուրբ հարցն որ ի Նիկիա . . . : Ըստ նմին և Ճ և Ծ քն որ ի Կոստանդնուպոլիս ժողովեցան . . . : Նոյնպէս և երկերիւրքն որ յեփեսոս ժողովեցան . . . : (Գ. Թ. 214-5):

Ե. — Ասեփանոս Սիւնեցի առ Գերսանոս. — Եւ յետ այսօրիկ յաստուածարեալ մեծի ժողովին Նիկիայ որ ի քակումն Աբրիսի ՅԺԸ իցն գտեալ խոստովանակիցն մեր սուրբն Առիստակէս, շոտուիզն ըստ ժարմնոյ և հոգւոյ սրբոյն Գրիգորի, առեալ յԱստուծոյ զլուրն կենաց ետ մեզ զնոյն սահմանաւոր գրով, զոր ունիմքս առանց յաւելման և պակասութեան: Նոյն պէս և զժողովն որ ի Կոստանդինուպոլիս որ ի կործանումն Մակեդոնի. և զեփեսոսին, ի լուծումն Նեստորի, ընկալաք որպէս հիմն կենաց և առաջնորդ ճանապարհի առ Աստուած: Եւ այսպէս ներքառական առաստեղծամբ ըստ արիզերական երիցն ժողովոց ի մի բերան փառաւոր ասնեմք

զԱստուած: Իսկ զժողովն Քաղկեդոնի, վասն զի ոչ ըստ սրբոց նախնեցեաց վարդապետացն տեսանեմք ասացեալ, ոչ ընդունիմք (Գ. Թ. էջ 374):

Զ. — Գաղիկ Թագաւոր Վասպուրեականի առ Ռոմանոս Կայսր. — Որպէս և մեծն Առիստակէս, որդի մեծի սրբոյն Գրիգորի, ի սուրբ ժողովին ՅԺԸ սուրբ հայրապետացն, որ ի Նիկիա Բիւթանացեաց ժողովեալք առ ի կործանումն Աբրիսի մուրթութեանն: Նոյնպէս և մեծն Ներսէս յերկրորդ ժողովին ՃԾ սուրբ հարցն, որ ի Նոր Հոսմ, աճապարեալ փութացան վասն պեղծ կոտորեալ Մակեդոնի յամառութեանն: Դարձեալ որք յեփեսոս Ասիա ժողովեցան Մ սուրբ հարքն վասն Նեստորի յիմարութեանն . . . : (Գ. Թ. էջ 295-6):

Է. — Բան Խոստովսնուրեան Խաչկալ Հայոց Կարողիկոսի. — Ընկալաք դարձեալ զնոյն հաւատ առաքելական ի սուրբ հարցն յերեք հարիւր և ասան և ութիցն, որ ի Նիկիա, ի ձեռն սրբոյն Առիստակէսի, նորին որդւոյ, զոր ունիմք առանց յաւելման և պակասութեան: Նոյնպէս և զՃ և Ծ սրբոց հարցն, որ ի Կոստանդնուպոլիս, ի ձեռն սրբոյն Ներսէսի. և զերկու հարիւրոցն, որ յեփեսոս, ի ձեռն աշակերտացն սրբոյն Սահակոյ և Մեսրոպոյ: Զայս երից սրբոց ժողովոց խոստովանութիւն և զհաւատ ընդունիմք և քարոզեմք, հաւասար սրբոյն Գրիգորի և սրբոց առաքելոցն հրեղէն լեզուացն աստուածախօսութեան. և աւելի քան զայս որ առաքս, թէ և հրեշտակ յերկնից աւետարանեցէ, նզովիմք և ի բաց բառնամք (Գ. Թ. էջ 304):

Ը. — Գեորգ Հայոց Վերադիտոյ առ Յովն. Պատրիարք Ասորոց. — Իսկ վասն հարցմանդ զմեզ թէ զՄնունդ և զՅայտնութիւն ի մի կատարէք, որպէս առաջին հարքն որք յառաջ քան զժողովն Քաղկեդոնի: Արդ թէ այնքիկ խոսելիք են, զոր նոքոյն ուսուցին կամ կանոնեցին, արժան է քեզ և զուզիդ խոստովանութիւն, զոր ունիմ ի ժողովոյն Նիկիայ ՅԺԸ իցն, և կամ զՃԾ իցն, որ ի Կոստանդինուպոլիս, և զՄ սցն որ յեփեսոս թողուլ, և դառանել ժողովոյն Քաղկեդոնի, և լինել մարդասպաշտ փոխանակ աստուածապաշտի (Գ. Թ. էջ 351):

Այս վաւերական վկայութիւնները կը հաստատեն թէ Տիեզերական երկք սուրբ ժողովները վերջնականօրէն ճշգրտած և սահմանած էին քրիստոսնէական եկեղեցւոյ դաւանանքը: Սակայն, հակառակ ցատար, յոյները, Հայաստանեայց եկեղեցին իրենց կենթարկելու բացայայտ ձգտումով, կը պահանջէին Հայերէն սր ընդունին «ըզ-չորբորդ և զհինգերորդ և զվեցերորդ և զեօթներորդ զտիեզերական ժողովան» (Ընդհանրական, Երուսաղէմ, 1871, էջ 157): Ե. Ծնորհալիի վերահաս ժանր պատճառ եղաւ որ ինք չկարենայ պատասխանել այդ անընդունելի պահանջին: Այդ զործը կատարեց իր յաջորդը՝ Գրիգոր Տղայ:

Թ. — Գրիգոր Տղայ առ Մանուէլ. — Վասն զի գումարեալ ժողովք հարց սրբոց, սրբի ժամանակս ժամանակս եղին ի սուրբ և ի կաթողիկէ եկեղեցիս ընդդիմամարտք զանազան հերձուածոց, յայտնի փայլեն ի մէջ մեր . . . : Եւ ի սոցանէ առաջին և տիեզերական ժողովն սր ի նիկիա . . . : Եղև [երկրորդ] ժողով ի կոստանդինուպոլիս ընդդէմ հազմարտիցն . . . : Եւ երրորդ ժողով յեփեսոս ընդդէմ նեստորի . . . : (Ընդհանրական, էջ 182):

Այսպէս Գր. Տղան ալ կը ճանչնայ միայն երեք Տիեզերական ժողով ի հեճուկս Գեր. կոզեանի:

Արդ, այս սուեալները, և Ս. Ե. Ծնորհալիի ամբողջ մտանդորութիւնը մեզի իրաւունք կու տան բարձրարժան յայտարարելու թէ Ծնորհալիի բերանը դըրուած վերոյիշեալ անհաւատալի խօսքը բացառականապէս անվաւեր է:

7. — Հայագաւան. — Կը գրէ Գեր. կոզեան: Հայագաւան այսինքն՝ որ չունի դաւանութիւնը Քրիստոսի՝ եկեղեցւոյն և անոր տեսանելի գլխուն՝ Պետրոսի Աթոռին, այլ կը դաւանի Քրիստոսէ անկախ ինքնագլուխ հայ եկեղեցի մը: Այս իմաստով՝ Լամբրոնացին հայագաւան չէր . . . : (էջ 443):

Ուրեմն, ըստ Գեր. կոզեանի, զոյսութիւն ունի եղեր «Քրիստոսէ անկախ» ինքնագլուխ հայ եկեղեցի մը: Մեզի ծանօթ բոլոր եկեղեցիները, հայ կամ օտար, ամէնքն ալ կախում ունին Քրիստոսէ:

Ուստի այդ անձանք և «Քրիստոսէ անկախ» եկեղեցին միայն մէկ տեղ կրնայ զոյսութիւն ունեցած ըլլալ, յիշեալ զատարկ տողերը զբողին վերնատան մէջ:

Գալով Լամբրոնացիին, անշուշտ այդ իմաստով հայագաւան չէր կրնար ըլլալ. բայց հայագաւան էր այն իմաստով որ էին իրմէ առաջ արքայ գերագանց Հայերը, Ս. Գր. Լուսաւորիչ, Ս. Սահակ Պարթև, Ս. Յովհ. Օձնեցի, Ս. Գր. Նարեկացի, Ս. Ներսէս Ծնորհալի, և անոնց նման՝ աննման դաւակները Հայաստանեայց Առաքելական եկեղեցիին: Որովհետև հայագաւան ըսելով կը հասկացուի այն անձը որ կը դաւանի Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ Հաւատոյ Հանգանակը:

8. — Մխիթար Ակեռացի. — Կը գրէ Գեր. կոզեան. Հաւատարութեան նորահնար տեսութիւնը ներքնապէս կանգնած է եկեղեցւոյ արգոյնացումին և անկախութեան ձգտումին: Թերևս Մխիթար Ակեռացին էր որ առաջին անգամ Աւետարանի խօսքերուն առաւ մեկնութիւն մը, որ անձանք էր նախորդ դարերուն (Թալաթիմեան, 111), (էջ 532): Ապա յաջորդ էջին վրայ կ'աւելցնէ. Առաքեալներու իրաւական հաւատարութիւնը հատուակէ հոքը՝ պէտք էին հայագաւանները ապահովել առաքեալ մը իրր հիմնադիր իրենց եկեղեցւոյն (էջ 583):

Այս չքնաղ արամարանութեան համաձայն հայագաւանները, իրենց եկեղեցւոյն իրր հիմնադիր, առաքեալ մը ապահոված կ'ըլլան ժ.Գ. դարուն. մինչդեռ Յովհաննէս Բ. Գարեղեան, իր շ. 565 ին գրած մէկ թուղթին մէջ, Ս. Գր. Լուսաւորիչը կը ճանչնայ իրրև «Սրբոյն Թաղէսի յաջորդն» (Գ. Թ. էջ 78): Գեր. կոզեանի կաթողիկէ արամարանութիւնը զինքը ըստ հետու քշած է պատմութեան սահմաններէն:

9. — Հայոց բաժնուար. — Կը գրէ Գեր. կոզեան. Հայկական հերձուածը սկսած է 551 ին և աւարտած 607 ին (Հմմտ. էջ 768):

Այդ հաշիւը սխալ է: Սամուէլ կամրջածորեցի՝ Սաշիկ կաթողիկոսի հրամանով, շ. 986 ին իր գրած թուղթին մէջ կ'ըսէ. «Ո՞վ որ ոչ զիտէ թէ այս Շ (= 500) ամ է բարժանմանս մերոյ, աւելի կամ պակաս» (Գ. Թ. էջ 322): Նայնպէս

Ս. Ն. Շնորհալի, 1168 ին Հոռոմոց Մանուէլ Թագաւորին սւղղած իր Թուղթին մէջ կ'ըսէ. «Քանզի եւթն հարիւր ամ աւելի եղելոյ ժամանակաց բաժանման ի միմեանց անդամաց Գրիտոսի» (Ընդհ. էջ 114): Գեր. Կոզեանի ցոյց տուած Թուականէն շատ առաջ կատարուած էր երկաքնակ և հայկական եկեղեցիներու բաժանումը, Քաղկեդոնի ժողովին որոշումներուն պատճառաւ:

10. — Դուրեան եւ Փլորենիոյ ժողովը. — Կը գրէ Գեր. Կոզեան. Օրմանեանէ շատ աւելի մեծ ու մեծարեղի հայադաւան մը չէ գեղեւած գրելու սա տողերը (էջ 484):

Գեր. Կոզեան Դուրեանի գրած պատկերաւից և դասականօրէն գեղեցիկ հատուածէն ընտրած է քանի մը կցկաւոր խօսքեր և տուած է մեզի Դուրեանի գրածին խեղանդամ ծաղրանկարը միայն: Բացէք Դուրեանի երկերուն Զ. Հատորը, էջ 60-61, և հոն կարդացէք հարազատ Դուրեանը իր նուրբ հեզնանքով, երբ հետզհետէ կը յիշէ «Սոսյ (1307) և Ատանայի (1316) ժողովակները», կը յայտնէ թէ Փլորենիոյ ժողովը «ցանկացուած վախճանը չունեցաւ և չէր իսկ կրնար ունենալ». այն «սպարդիւն մնաց և տակէ աւելի բարձր ճակատագրի մը հասնելու ընդունակ չէր»: Թէ «պատառած էր այն ուսկանը՝ զոր կը ցանցէր Արեւմուտքի և Արեւելքի մէջ», և այլն: Ուշագրութիւն ըրէք մանաւանդ վերջին տողերուն. Գեր. Կոզեան սւղղած է կարգաւ. «Եւ այդ սպացոյց մը կ'ընէ իրեն համոզելու համար Հայերը թէ Հոսմի Քահանայապետին հպատակելու խոհեմութիւնը ունեցան երբեմն...» (էջ 485): Դուրեան գրած էր. «Եւ այդ սպացոյց մը կ'ընէ իրեն... խոհեմութիւնը ունեցան Ք երբեմն...» (էջ 61): Գեր. Կոզեան ձեռքի մէկ խաղալ չքացուցած է մատանշուած Ք ն, ազատուելու համար Դուրեանի թափանցիկ հեզնանքին սուր սլաքէն:

Փլորենիոյ ժողովին տաթիւ Գեր. Կոզեան կը գրէ. «Միութեան բողձանքը, որ ուրիշ բան չէր եթէ ոչ բողձանք վերագարծի Դ - Ե դարերու զուտ կաթողիկէ ուղղափառութեան, իրականացաւ Պանլուաւանի կաթողիկոսներով ու կ'իլիկեան չըր-

ջանի կրօնական և արքունական պետերով: Այս միութիւնը ստացաւ պաշտօնական և հանդիսական վաւերացում՝ Փլորենիոյ ժողովին մէջ» (1439) (էջ 498):

Հիմա տեսնենք թէ Փլորենիոյ ժողովին որոշումները որոնք վաւերացուցած են: Լատիններու կողմէն ստորագրած են Եւզեմիոս Պապը, ութ կարդինալներ, երկու պատրիարքներ, հինգ արքեպիսկոպոսներ, երեսունհինգ եպիսկոպոսներ, և քսանհինգ արքաներ. իսկ Հայոց կողմէն... երկու վարդապետներ, Սարգիս և Թովմաս (Հմմտ. Կոզեան, էջ 747): Ուրեմն լատիններու դարաւոր ճիգերուն արդիւնքը եղած է այսքան ճղճիմ. ասոր կ'ըսեն, «Լեառն կայր յերկունս և ծնու մուկն չնչին»: Հայաստանեայց եկեղեցին — այսինքն Հայ ժողովուրդը — մերժեց այդ փխրուն «միութիւն»ն ալ, այդքան աշխատանքով եփուած ապուրին վրայ պող ջուր թափեց, և Հայոց Ընդհանրական Հայրապետութեան կեդրոնը՝ ազգային մեծ ժողովի մը որոշմամբ՝ Սիսէն փոխադրեց էջմիածին (1441), իր աստուածաշատտ սրբավայրը:

Հիմա որ փոքր ի շատէ տեսնք Գեր. Կոզեանի շահագործած անվաւեր աղբիւրները, կ'իրարկած սխալ մեթոդը, և ի յայտ բերած թիւր դատողութիւնը, ըստիպուած ենք զինքն ալ դասելու շարքին այն անփառունակ մարտիկներուն, որոնք աշխատեցան ամէն գնով հիմնադատակ կործանել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, և հակառակ իրենց մտլեկան ճիգերուն ձախողեցան իրենց նպատակին մէջ և մնացին ձեռնուցան: Այդպէս պիտի ըլլար անշուշտ, քանի որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին հիմնուած է անշարժ վէմին՝ Քրիստոսի վրայ, բողձարդիւն աւետարանութեամբ Սրբազան Առաքելացն թողէսի և Բարթողիմէսի, լուսակերտուած է սքանչելաճրաչ քարոզութեամբ մեծ Խոստովանողին Սրբոյն Գրիգորի, և եռապատիկ պարսպուած է անխարտակելի դաւանութեամբ Տիեզերական երեք սուրբ ժողովներու:

Մեր վերագրեալ նկատողութիւնները աւելորդ անգամ մըն ալ կը հաստատեն դարաւոր վճիռը թէ, «Մուռ քանակէն սւղիղ գիծ չ'եկելը»:

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ